

14991

Синегор

Литаков магнит

891. 99

2-30

1893

231-23
2-30

ՀՐԱՏ. Գ. ՄԵՐՁՈՅԵՍՆԻ ԵՒ Ս. ԼԻՍԻՅԵԱՆՑԻ

1893. № 163.

კ Ա Ն Թ

2003

ԼԵՐԱՆ ԱՂՋԻԿԸ

F *t* **p** **f** *u* **w** **s**

БИБЛИОТЕКА
ИНСТИТУТА
ВОСПРОИМЧЕНИЯ
Изучения Наук
СССР

(ԱՐՏԱՏՊԻԱԾ «ՏԱՐԱԶԻՑ»)



Պ Ե Տ Ա Խ Ա Ր Ա

Тип. Груз. Изд. Т—ва. | ს უ მ ა რ ა მ ი ს ქ რ ა მ გ . ს კ ა მ ი . ლ უ კ .
1893

1144

ՀՐԱՏ. Գ. ՄԻԹՈՑԵԱՆԻ ԵՒ Ս. ԼԻՍԻՑԵԱՆՑԻ

891.99

ՀԱՆՐ

ԼԵԹԱՆ ԱՂՋԻԿԸ

$\Phi \left(t \right) = \theta + \omega \delta$

БИБЛИОГРАФИЧЕСКАЯ
ИНФОРМАЦИЯ
ВОЕННОМОРСКОЙ
АКАДЕМИИ НАУК
СССР

(ԱՐՏԱՏՊԻԱԾ «ՏԱՐԱԶԻՑ»)

ԹԻՖԼԻՍ

16022

Дозволено цензурою. Тифлисъ, 4 февраля 1893 года.

54663-^{нч}

41634·68

Ա.

Լեռներ, սէդ լեռներ, ես կը սիրեմ ձեզ
կը սիրեմ բուռըն ու անզուսպ սիրով.
Հրապարտ գագաթնիդ՝ հրսկաներ կարծես՝
Ինձ կը ներշնչեն թարմ ուժ ու կորով:
Հոնտ ամեն մի բան սրտիս կը ժպտի,
Թախիծն ու երկիւդ կը վանէ մէկդի.
Հոնտ զովիկ հով մը դէմս կը փութալ,
Եւ կուրծքըս ազատ շունչ կ'առնէ կու տայ.
Իսկ անդընդախոր ձորի լատակին՝
Երբ իր պատերը պատուել տըքնելով՝
Ժայռերու գլուխին վլրօփուր թըքնելով՝
Կ'ուռի կ'ուլրի ջուրը գետակին,
Սիրտս ալ, գետին պէս կը կայտուէ վէտ վէտ.
Եռալ վլրօփլրել կ'ուզեմ իրեն հետ:

Բ.

Լեռներ, վեհ լեռներ, ձեզ երգել կ'ուզեմ
Ոգեսորութեան այս տենդերուս մէջ.
Թող ձեր ճակատը միշտ բաց, միշտ վլսեմ
Դառնայ գործերուս իդէալն անշէջ:
Դու, լեռան աղջիկ, երգել կ'ուզեմ քեզ

Եւ թող երգիս հետ դուրս թափի կը թքէս
 Հոն երկար ատեն ծածկըւած անյուշ
 Սրտիս թըրթիուր, և յոյզերըս անյուշ:
 Եւ, երնէկ, երգս ալ լինի պարզ, լրստակ
 Ինչպէս ամեն բան լեռներու վրայ.
 Ինչպէս աղբիւրը, որ դուրս կը ծորալ
 Մամուռտ ժայռերու զով խոռոչին տակ,
 Ինչպէս լեռնալին երկինքը վրճիտ,
 Ինչպէս, լեռան կոյս, թընդիւնը լանջիդ:

Գ.

Խոր, ժայռուտ ձորի պատրուտած կողէն
 Պարզուկ գըմբէթ մը երկինք կը միտի.
 Սուր-սուր սըլաք մը լարւած աղեղէն,
 Որ կարծես հիմալ վեր թըռչի պիտի:
 Վարը՝ Ազատը ծեր ժայռի գըրկին՝
 Դէմ կուտալ նորա մոլեգնոտ կըրքին,
 Եւ օձի մը պէս, որ կ'ելնէ բոյնէն,
 Նուտ դուրս կը սողայ Գեղամ սարերէն.
 Բայց այդ խօլ, հապճեալ փախուստի ատեն
 Երբ կը հանդիսի այն սուրը գըմբէթին՝
 Պատկառած, ըզգուշ կը քաշուի մէկդին,
 Որ Գեղարդ վանքին տեղ տալ իր տաշտէն.
 Բայց Ենչ... տեսած չէք բնութեան ծոցին
 Պապերնուդ փառքը լըռիկ, առանձին...

Գ.

Օ՛հ, որքան քաղցր է ձըմբան բանտէն վերջ՝

Բնութեան գիրկը, խենթի պէս, նետուիլ.
 Ու խորհըրդաւոր, սիրուն ձորի մէջ
 Եւ ըսքանչանալ, և' ոգեորւիլ:
 Տաք իրիկուն էր, երբ կառքը վերջին
 Ոլորն ալ իջաւ. ձորն էր մեր առջին:
 Գետն իր խուլ երգով դէմերնիս փութաց,
 Պագաւ երեսնիս իր շընչովը թաց.
 Ճոխ ուռիներու թաւուտ ճիւղերէն
 Սուր դալլալիկներ կըտրուկ, թըռթըրուուն
 Յանկարծ անձրեւց մեր խոնջած գլխուն.
 Մինչ գաղտնի ձայներ, որ մարդ կը ծաղըեն,
 Ձորի այն բարձրը անձաներէն կոյս
 Նոյնը կը կըրկնէր թովւած ականջնուս:

Ե.

Նըրբամէջ ձորը գիւթել կ'ուզէր մեզ՝
 Վառ ծաղիկներով պըճնած դէմքն ու լանջ.
 Փարթամ բնութեան իբրև նուրբ բեհեզ
 Նետած էր ուսին կըրկնոց մը կանանչ.
 Սակայն վախնալով, որ հովն անպատկառ
 Ծածկովթը մարմնէն կատակով բանար՝
 Անփոյթ գիրքով մը փաթթած էր մէջքին
 Փըրփուրէ գետի արծաթէ գոտին:
 Եւ շըլացանք մենք այդ կոյս, ամօթխած,
 Բայց թարմ, գըրգըռիչ գեղեցկութիւնէն.
 Մոռցանք գըպըռոցը, իր ժխորն ամեն՝
 Նոր հրապոյին անձնատուր եղած:

Եւ հաճոյալից, խուսափուկ օրեր
Մեր անվիշտ կեանքի օրոցքը կ'օրբէր:

Զ.

Սակայն անվերջ են, վաղանց, քըմածին
Ու դիւրափոփոխ ըզձերը մարդուն.
Խչպէս ամառւան վառ վերջալոյսին
Նըրբէն, գունագեղ ամպերը շարժուն:
Դեռ նոր էր անցեր մէկ երկու եօթնեակ,
Երբ սիրուն օր մը ըզգալ ըսկսանք,
Որ հընչուն գետը ու ձորը գողտրիկ
Ծարաւ սըրտերնուս ալ չէր գալ հերիք.
Ալ ազատ երկնի կ'ըզգալինք պահանջ.
Ծերուկ սարերու տեսքը ալեհեր
Կարծես կը քաշէր մեզ լեռներն ի վեր՝
Հնն. ուր դաշտակն էր փրուած գեղալանջ:
Եւ մենք վըճուեցինք շաբաթ մը-երկու
Լեռներու վըրայ երթանք ապրելու:

Է.

Գիրք ու ինքնաեռ՝ պէտքերնիս բոլոր՝
Իր թիկունքն առաւ մի նիշար, սե եղ.
Դէ, օպա *) կ'երթանք մենք ոլոր-մոլոր,
Մանուկ հովիւ մը առաջնորդ է մեզ:
Դըժւար էր ճամբան, նեղ, սեպ ու անանց,

*) Այն լեռնագաշտը, ուր հօտը կը գիշերէ և ուր հովիւները զարկած են իրենց վրանը, օպա կը կոչւի:

Շուտով գիշերն ալ հասաւ անթափանց.
Երբ յանկարծ... մօտէն խուլ որոտումներ,
Դըզըրդեցուցին թէ անդունդ թէ լեռ.
Եւ հոծ ամպերու թանձրութեան խորէն
Դուրս սողաց շանթը ճայթումով վայրագ,
Մինչդեռ փայլակը դողդոջ ու արագ
Մահատիպ լրս մը կը թափէր վերէն:
Իսկ մենք կ'ելնենք միշտ լուռ ու շընչարգել
Մութի մէջ կորած ալդ շաւիղն անել:

Ը.

Ա՛հ, այն գիշերը ովկ պիտի մոռնալ.
Կատղած բնութեան ցասկէն դողահար՝
Միայնակ նետւած լեռներու վըրայ,
Երբ երկընքէն վար դըժոփսք կը տեղար...
Զէ. կը պաշտեմ ես ալդ աղմուկն անսանձ,
Ալդ ակնախըտեղ փայլը կարճակեաց,
Ալդ կալծակները, երբ վազքերնուն տակ
կը պատռեն ամպերն այն կուտակ կուտակ,
Բնութեան ահեղ ալդ կըռիւն անշէջ
կը պաշտեմ հոգուս բոլոր կըրքերով.
Նա անփորձ սըրտիս կուտայ իղձ, կորով
Անդուլ կըռւելու մեր կարճ կեանքին մէջ.
Եւ ես ուժ կ'ըզգամ ալդ վեհ վայրկեանին
Ուխտել բիւր ցընորք ու անկարելին...

Թ.

Ալ թունդ աղմուկին քիչ-քիչ յաջորդեց

Առատ անձրեի զարկերն ու շառաչ.
Եւ մենք ուժասպառ, գաւազաննուս յեց՝
Եղին յետքովը կը դիմենք առաջ:
«Հասանք» կ'աւետէ մեզ առաջնորդնիս.
Ես ըսթափելով կը նայեմ չորս դիս:
Մութին մէջ բան մը հազիւ նըշմարած՝
Այն կողմ կը վազենք եզր զոնց ըրած.
Բայց յազմի, հովւական խոշոր շներու
Հաջիւնն ու ոռնոց մեզ ետ կը վանեն.
Մինչ հովիւները կ'ելնեն վըրանէն
Ապշած նայելով անկոչ հիւրերուն,
Որ գոռ փոթորկին, ալդ սև գիշերին
Իրենց այց ելնել մըտածեր էին:

Ժ.

Դեռ փոթորիկը դուրսը կ'աղմըկէ,
Եւ յորդ անձրեն ալ կը ծեծէ անդուկ
Պարզուկ վըրանին ծածկը թազիքէ՝
Կազմելով երգ մը միակերպ ու խուլ:
Եւ այդ բնութեան երգը տըխրագին
Օրօր կը կարդալ մեր յոգնած մըտքին.
Եւ մենք ուժաթափ, մըբսած ու քընատ,
Անձրեւէն թըրջած ու հովէն գունատ՝
Կը նընջենք խորունկ մանկական քընով:
Քունն ինչ անուշ է լեռներու վըրալ,
Երբ փոթորիկն ալ գուրսը կը գոռայ,
Երբ խեղճ վըրանըդ կը գողայ ահով,

Եւ անկողնիդ մէջ երբ բընազդաբար
Կըծիկ կը գառնաս տաքնալու համար:
ԺԱ.

Պայծառ արև էր, երբ աչքըս բացի,
Բայց ընկերներըս կը նընջէին դեռ.
Վըրանին առջեւ երկու արձակ ձի
Ցօղաթուրմ խոտը ախորժով կ'ուտէր:
Կայտառ ծերուկ մը երկու քայլ աստին
Նըստեր կը խորհէր ձեռքը ծընօտին:
Դուրսէն բիւր ձայներ, ձըռւողիւն՝ դայլայլ
Եւ սուր բըզզիւն մը անվերջ, անայլայլ
Համանըւագ մը կը գաշնակէին:
Ես չըդիմացայ. ցատկեցի տեղէս.
Աղբիւրն հարցուցի ծերուկ տանտէրէս.
Նա քանի մը խօսք պոռաց անմեկին.
Գուրսէն ալջիկ մը վազեց կարմըրած.
«Գընա ետևէն», ծերն ինձ մըրմըռաց:

ԺԲ.

Ի՞նչ սիրուն օր էր, ի՞նչ կապուտ եթեր.
Շուրջս շող ու ցող, թարմութիւն ու զով.
Հոն բնութիւնը կարծես լըտացուեր՝
Չորցըւիլ կ'ուզէր զեփիւռի շընչով:
Ես կը քայլէի արբշու ու արագ՝
Լեռան ջինջ օդը ծըծելով անլագ:
Աղջիկը թեթև առջեւէս կ'երթար

Մանրիկ, ոստոստուն քալւածքով կայտառ:
Նուբը մէջք մը ունէր՝ մէջք մը կանացի.
Եւ թիկունքէն վար սև գիսակ մը ճոխ՝
Օձի պէս սողուն ու աչքի կառչող:
Զուր հետը խօսիլ հեղ մը ջանացի.
Նա ցընցըւեցաւ. շարժումով մը վէս
Կախեց գըլուխը՝ թրուաւ առջևէս:

ԺԴ.

Եւ ես խելայեզ ընկայ ետևէն,
Գըոգըուած կոյսի վազքէն սըրավար.
Հասայ ու ամուր բըռնեցի թևէն՝
Առանց գիտնալու, թէ ինչու համար:
Իր կըլոր, գունեզ այտերը սիրուն
Հազիւ էր շուեր տասնըհինգ գարուն.
Եւ ի՞նչ թարմ էր նա, ի՞նչ հրապուրիչ,
Ինչպէս նըրբակազմ, ինչպէս ըզդըլիի:
Ես պահ մը անթարթ նայեցաւ իրեն.
Իսկ նա ամըշկոտ հայեաց մը անուժ
Յառեց աչքերուս լուզումով անուշ:
Անունն հարցուցի. ժըպտեցաւ նորէն,
Եւ յանկարծ խըլեց թեր ձեռքերէս
Ու փախաւ լեռան երէի մը պէս:

ԺԴ.

Անհետ եղաւ նա ժայռերու ետև,
Մինչ ես միայնակ մընացի շըւար.

Կըրծքիս տակ բան մը կը ճըմլէր թեթև,
Անկանոն շունչըս արագ կը հետք.
Սիրտս ալ ծանրակուռ մուրճի մը նըման,
Պինդ պինդ գարկ կուտար լոլզով անսահման:
Անշուշտ մոլեգնոտ ու ըշտապ վազքէս
Այսպէս շընչասպառ, լուզւած էի ես.
Բայց նոյն վալիկեանին կ'ըզգայի սակայն,
Որ այդ բնական պատճառէն տարբեր
Ուրիշ նոր բան մը սիրտս էր թափանցեր՝
Նոր բան մը լուզիչ, ճըմլող, գիւրեկանն
Բայց քիչ-քիչ թուլցան գարկերը սըրտիս
Ու ես հոգեզմայլ նայեցաւ չորս դիս:

ԺԵ.

Ամեն բան նոր էր այնտեղ ինձ համար.
Այդ չըքնաղ, վալրի բընութիւնն ազդու,
Այդ շուրջանակի լեռներն անհամար,
Որոնք թե թեփ լենած իրարու
Ըսկըսիլ կ'ուզեն շուրջ-պար *) մը հըսկայ,
Որ համբատատան կ'երթայ ու կուզայ
Մեր նեղ, ցից սարը, որ դաշտին դիմաց,
Բեմ մը կը կարծես կանանչով գորգած.
Դիւցազնի բեմ մը, որու բարձունքէն
Ամեն առաւօտ վարդ արշալոյսին
Բիւրաւոր զըւարիթ ձայներ միասին

*) Եայլը:

Բնութեան գեղը կը ճառեն կ'երգեն:
Ե՛հ, ես քանի հեղ յոլզերով եռուն
Ներկայ եմ եղեր այդ ներբողներուն:
ԺԶ.

Եւ այդ թարմ, վալրի բընութեան նըման,
Նո՞ր էր ու բուռըն վարած կեանքերնիս.
Անցեալի յուշեր, եկէք օգնութեան,
Երգենք միասին ինչ քաղցր էր սըրտիս:
Երբ արշալուար գաղտուկ ժպտալէն՝
Լեռան ու երկնի համբուրի վալրէն
Քունէն կարմըրած այտերը սիրուն.
Ցոյց տար դալկահար, քընատ աստղերուն.
Երբ Արագածի չորս-ծիւղ գագաթին
Թուխ-թուխ ամպերը խորունկ յօրանջով
Ճերմակ մահիճնուն ելնէին նազով.
Եւ երբ արթըննար օդը հանդարտին
Թուչուններու սուր առաջին երգէն,
Մենք ալ երգելով կ'ոստնւինք քունէն:
ԺԵ.

Մեր ուրախ տենչոտ բարձրը երգերուն,
Աղբիւրն իր հեղիկ ձախը կը խառնէր,
Մինչ իր սառնորակ հոսանքը ծիծուն
Քընի համբուրը այտէս վար կ'առնէր:
Հեռուն լեռներէն հըտպիտն արձագանգ
Ճըշտիւ կը կըրկնէր իւրաքանչիւր վանկ:
Մենք՝ արբած լեռան մաքուր, գաղջ օդէն

Հողի ու ծաղկի գըրգըռիւչ հոտէն՝
Շարժելու տենչ մը կ'ըզգալինք յանկարծ.
Դէ՛, շիտակ այն սեպ, ժայռոտ բըլրէն վեր.
Ետևնուս հող, քար վար կը գըլտորւէր
Խուլ թընդիւնով մը, թափով մը տնդարձ,
Բայց մենք շընչարգել կը վազենք անկայ.
Միայն գագաթը դադար առնել կալ:
ԺԸ.

Ապա կ'երթալինք ու ջոկի մէջէն
Շուտ կը թամբէինք մեր նախընտրած ձին.
Եւ դալարագեղ լեռան թեք լանջէն
Զին ճամբալ կ'ելնէր միշտ հըլու սանձին:
Ա՛խ, երբ նա կատղած, բերնին յորդ վիրափուր,
Ճոխ բաշը հովին, աչքերուն մէջ հուր,
Շոգի ժայթքելով շեշտ կը սըլանար
Ուքերն ու կուրծքը գետնին հաւասար,
Կ'արթըննար մէջըս վալրի բընազդներ.
Կ'ուզէի բան մը, որ փըշքեմ ջարդեմ,
Կ'ուզէի կըռւիմ սուլող հովին գէմ,
Որ ականջիս տակ ծաղըս կը հանէր...
Այն պահուն ձիէս, չէ, տարբեր չէի,
Ես ալ, իրեն պէս, կը վըրընջէի:
ԺԹ.

Կամ երեկոյեան, երբ թոյլ ցոլքերով
Արեը երկրիս հըրաժեշտ կու տար,
Եւ երբ լեռները իրենց ըստւերով

Պինդ կը փաթթէին հովիտը դալար.
Երբ հովիւները փըչելով շրւին՝
Դէպի վրանը ետ կը քըշէինք,
Մայող, բառազող հօտերն ու տաւար,
Մենք՝ թըմրութիւննիս վանելու համար՝
Դէպի վրտակը կ'երթայինք ըշտապ.
Լեռան ցատկրուտող ջուրերը լըստակ
Ա՛լ կը փըրփըրէր մեր գարկերուն տակ.
Մինչ մենք գեռ երկար, թէւ ուժաթափ
Իր հոսանքին դէմ կու տայինք պայքար,
Որ կարկաչելով մեր վըրայ կու գար:

Ի.

Վըտակին մօտիկ ժայռ մը ցըցւած,
Որուն դէմ հովը իզուր կ'ըսպառնայ.
Մենք լողալէ վերջ՝ զով ու թարմացած
Հոդ կը ժողովւինք՝ ալդ ժայռին վըրայ:
Ճիշտ մեր ձախ կողմէն Մասիսն ամեհի
Լեռան մը ուսէն շեշտ մեզ կը նալի.
Աջէն Արագած՝ հակած Արալին՝
Ո՛վ գիտէ, ինչեր կը պատմէ հին-հին...
Այրարատ դաշտը կը փըռւի մեր դէմ
Որ պինդ պարուրւած իր սե վերմակով
Կը նընջէ արդէն խորունկ, ապահով.
Ետիս ալ ձորի մութն է ձառագէմ,
Ուր Ազստ քարէ խանձարուրին մէջ
Կը կըռւի անդուլ, իր կըռիւն անվերջ:

ԻԱ.

Եւ մենք անձնատուր մեզ շըրջապատող
Դարերու վըկայ ալդ արձաններուն,
Կը խորհինք անխօս, յուզւած, սրտադող՝
Մութին մէջ գամած աչքերնիս հեռուն:
Հին, յոգնած գարեր, ծեր ուղտերու պէս,
Կու գան ու գանդաղ կ'անցնին առջևէս:
Բայց, տեսար, վէճ մը մեր մէջ կը փըրթէ՝
Անմիտ յորդում մը տենչայորդ սըրտի.
Գալիք օրերու քօղը կը պատուի
Մեր անփորձ մըտքի յանդուգըն ճիգէն.
Ի՞նչ պատկեր, ի՞նչ կեանք կը ժըպտի տակէն...
Եւ ա՛լ վարդերանդ յուսերու գերի՝
Պինդ պինդ կը հաւտատանք, սնւրբ հըպար-
տութիւն,
Թէ պիտի չանցնի մեր կեանքն ապարդիւն:

ԻԲ.

Այս կեանքը սըրտիս նոր էր ճշմարիտ,
Նոր իր լեռնական պարզութեամբը վեհ,
Նոր իր ինքնաբուզիս յոյզերովն անմիտ,
Նոր իր գեղովը, որ մարդ կը թովէ:
Նաև ինձ համար նոր էր ծերունին,
Որ անշարժ նըստած կը լիշէր ինքնին
Աշխոյժ տարիքին իր ուժն ու գործեր,
Եւ կոիւները; որ նա վարած էր
Քաջ թըշնամուն դէմ երես առ երես.

«ԶԵ, այն ատենը ուրիշ էր աշխարհ»,
Ու ներքին թափծէն ծերը կը դողար:
ԷՇԻ, Հոգուս համար նոր էր վերջապէս
Այն լեռան վարդը՝ վարի, բայց չըքնաղ
Իր աղքատ, պարզուկ ձորձերուն մէջն ալ:

۱۹۸

Բայց քիչ-քիչ վարժել ըսկսանք արդէն
Վըսեմ բընութեան գոյն ու ձևերուն.
Կապոյտը երկնի, կանաց դաշտէն,
Ոսկի գեղինը ամեն իրիկուն
Եւ արշալուսի երկնքը բոսոր
Մոլար աչքերնուս ալ չէր անսովոր:
Դեռ չորս հեղ արև գըլխունուս չանցած
Հոն մեզ անծանօթ տեղ չէր մնացած:
Կաթէ ջըրվէժը պաղ, փըրփըրադէզ,
Դաշտակի ծալրի գոս ժայռը խոժոռ,
Հարեան բըլը գըլուխը խոշոր,
Նոյն իսկ մամուապատ քարերը դէզ-դէզ
Որ մըտերմաբար ինձ կը նայէին,

19

Հովկի զբրանն ալ արգեն օտար չէր,
Կարծես հին ծանօթ էինք մենք իրար.
Լեռան աղջիկըն ալ դուրս չէր փախչեր.
Ու մեր հարցերուն պատասխան կու տար:
Երբ իր ամրէկոտ ձայնը երերուն

Կու գար կը զարնէր սըրտիս թելերուն՝
Ես կը դիտէի գորովով անանց
Իր մուշտ աչքերուն խաւարն անթափանց.
Իր խիտ յօնքերուն կամարը կը ըկին,
Որ մացառներ են կարծես ձորափին
Ու ձորի վըրալ ըստւեր կը թափին.
Եւ զիըզ ալտերը, որ կը բըռընկին,
Եւ վարդ շըրթունքին զորդ թերթերը թաց,
Ուր չար համբուր մը կար միշտ պահւըտած:
իԵ.

ԱՇՀ, այն ատենը տասնկութիւն տարւան
Բոց մը կը շրջէր երակներուս մէջ.

Դեռ ամբողջ կեանքս էր ըսպասում միայն,

Ու էութիւնըս երազանք ու տենչ:

Եւ երբ պատահէր, որ թըռչնակն անմեղ

Թափէր սիրազեղ երկնալին գեղգեղ,

Իր ընկերուհուն շուրջը յածելով

Ոստոստեր, երգել իր սէրն ու գորով,

Ես կը քիս խորը՝ նախանձէն ուռած՝

Կ' ըզգալի բուռըն ու յուղիչ ըղձեր.

Հովք ականջիս լոկ սէր կը հըծծէր.

Եւ ես լալու չափ յուզւած, գըրգըռւած
ինձ ամեն անունը անունը է:

Կուզեի սիրտիմ, կուզեի սիրեմ

Ա, թըսչնակին պէս, ոստոստեմ երգեմ:

Fig. 1. A photograph of a small, shallow, rectangular depression in the ground, likely a natural water source or a small pond.

Գըզգայի սիրտըս լի էր ու զեղուս
Լի յորդելու չափ իր շըրժունքներէն,

2

Խնչպէս անապակ գինին փըրփըրուն,
Որ դուրս կը թափի իր ներքին եռէն:
Եւ տենդոտ գըլխուս անուրջներին մէջ
Սիրոյ պատկերներ կու գալին անվերջ.
Պատկերներ օդէ, պատիր, մանկական,
Բայց անբիծ, անգին ու իդէական:
Այդ անուրջները ինձ կ'օրօրէին,
Երբ բախտըս յանկարծ նետեց ինձ շիտակ
Լեռան աղջկան պարզ վըրանին տակ.
Այդ, այդ աղջիկը՝ քընքուշ լեռնուհին՝
Որ ինչպէս իր այդ լեռներն հարազատ,
Պարզ էր, գեղանի, խըրոխտ ու ազատ:
Իչ.

Եւ կը մընալի ես յաճախ մենակ
Լեռներու գըստեր հըրապուրին քով.
Լուռ կը նըստէի հին վըրանին տակ
Ընթերցանութեան նուրբ պատըրւակով:
Բայց ինչ ընթերցում. ով է այն տըղան,
Որ լուրջ կ'ըզբաղի, երբ ըոց կը տեղան
Զոյդ մը կանացի աչքեր հըմայիչ
Ու հայեացքը վեր կը քաշեն քէչ-քէչ.
«Լիր արքան» ծունկս կը նիրհէր անուշ.
Անտարբեր ձեռքով ես հազիւ երբէք
Սուտ կը շըրջէի թերթերը մէկ-մէկ.
Զէ. կը կարդալի ժողված խելքս ու ուշ,
Բայց ոչ խեղճ գըրքիս տողերն անկենդան,
Այլ սև, կախարդիչ աչքերն աղջկան:

Ի՞ւ նա այդ կ'ըզբար, կը շիկնէր յանկարծ,
Վըրանէն կ'ելնէր, կը դառնար նորէն,
Եւ իմ հալածող հայեացքէս գերւած՝
Ժըպիտ կը թափէր նուրբ շըրթունքներէն:
Մերթ ալ նըստելով ծերուկ հօրը քով՝
Բանաստեղծական անփոյթ, մեղկ գիրքով
Լեռնալին երգ մը կ'ըսկըսէր յուզուած,
Երգն ալ, իրեն պէս, պարզ ու ներշընչւած:
Իր անուշ ձայնը մերթ խիստ կ'որոտար,
Ինչ լեռան վայրագ, փոթորկոտ հովեր.
Մերթ կը թըրթըրուար հնչուն ու երեր,
Ըսես, զեփիւոք ձորէն ձայն կու տար.
Նա մէկ կը ժայթքէր, զըրպէժ մը կարծես,
Մէկ կը մարէր, վերջալոյսին պէս:

Իթ.

Մաղձոտ էր երգը. նիւթն ալ էր մաղձոտ.
— Բուռըն չերմ սիրով կը սիրէ Մարօն
Պըրացի լեռան ամենէն սըրտոտ,
Ամենէն սիրուն տըղան մըրայօն.
Բայց այդ սուրբ սէրը պէտք է խոր պահւի.
Երկու ցեղերն են իրար թշնամի...
Մարօն չըգիւէ. գեռ լուսաբացին
Անգըլուխ դի մը գետէն հանեցին
Հօտի պահապան գամբըրոներն հուժկու:
Վարձկան հովիւը չըճանչցաւ այդ դին,

Բայց հայրը ճանչցաւ՝ ճանչցաւ իր որդին.
Եւ կատղած երդում կերաւ ահարկու,
Թէ պիտի լրւայ բազկովը կըթուտ
Իր հարազատին վատ մահն ու ամօթ:

Լ.

Դեռ իր աչքերը ուժ ունին այնքան,
Որ իր գրէժի նրշանը գտնեն.
Եւ ծեր ձեռքերը պիտի չդողան,
Երբ հրացանի բըլթակը քաշեն:
Նա. ժայռի տակէն գընդակը թըռաւ,
Սիրուն կըտրիմը անշունչ վար ընկաւ:
Ներքին յուզումէն ծերուկը գունատ՝
Վըրան կը դառնալ քայլերով հանդարտ:
Մարօն հօրը դէմ կը վազէ արագ՝
Դէշ բընազդով մը սիրտը թունդ ելած
Եւ, արձանի պէս, կանդ կ'առնէ յանկարծ
Դէմքը մահատիպ, աչքերը վայրագ...
Հօրը՝ հեշտանքէն դողացող ձեռքին
Ճանչցած է գանգը պաշտած էակին...—

ԼԱ.

Կ'երգէր աղջիկը գիմացը նըստած
Գողարիկ գըլուխը ցընցելով աշխոյժ,
Ու ճակատի տակէն գաղտնի մի հայեաց
Դէպ իմ անկիւնը նետելով ըզզուշ:
Դիւթելու իզձը նա ուր էր ուսեր.
Նա ինչո՞ւ գերել, գըրաւել կ'ուզէր.
Բայց ուրիշ ուսան աստղերը խայտալ,

Սեզ աչքով ընել, պըքիլ ու խընդալ.
Ուրիշ սովորեցաւ գետակը զըւարթ
Փըրփուրէ քող մը ձըգել իր վրայ,
Նա ինչո՞ւ կ'եռայ, ինչո՞ւ կը գոռայ,
Ինչո՞ւ կը քըծնի ափերուն հըպարտ.
Ծիածանն ինչո՞ւ կամար կը կապէ,
Երբ երկինք գոհար ու շող կը թափէ:
ԼԲ.

Քիչ կը խօսէինք՝ մենք՝ աղջիկն ու ես.
Այն ալ շաղփաղի մը միշտ պարզ, միշտ անմեղ.
Մերթ ցոյց կու տայի նորան գըրքերէս
Փանի մը սիրուն պատկեր գունագեղ:
Եւ քովը նըստած ծունկս իր ծունկին՝
Լի հեշտութեամբ մը անուշ, անմեկին՝
Պատկերին միտքը կը բացարէի.
Ես այն վայրկեանին բանաստեղծ էի:
Նա շըրթունքէս կախ՝ կ'ունկըրէր անձայն.
Մերթ ալ երկնալին ժըսիտ մը յանկարծ
Կը վայլէր դէմքին, կարծես, իբր վարձ
Իմ այդ սըրտագին ոգեսորութեան.
Եւ այդ ժպիտը ըզգըլիխէ, քընքուշ
Իմ անուրջներուս կու տար նոր-նոր ուժ:

ԼԳ.

Եւ քիչ-քիչ ըզգալ ըսկըսայ շուտով,
Որ իմ գերութեան չըվարժած հոգիս
Սըդէն կապւած էր ամուր շըդթալով.
Սակայն կապ մը որ թե կու տար կեանքիս:

Նոր բան մը կ'ամէր սըրտիս մէջ արագ՝
Անուշ, անորոշ յուզում, մը իսունակ.
Եւ արբեցում մը գոհունակութեան
Ըզգացումներըս գըրկած էր համայն:
Եւ ես վարանած ինձ հարց կու տալի,
Թէ արդեօք ալս էր, որ կ'անուանեն սէր,
Որուն խեղճ սիրտըս անժուժ կ'ըսպասէր,
Որով գինովնալ անյագ կ'ըղձալի:
Հարցիս պատասխան միտքըս ինձ չէր տար,
Միայն ալ ուժգին սիրտըս կը թընդար:

Լ.Ի.

Եւ օրերն այսպէս կ'անցնէին զբւարթ
Գոհար յոյզերով ու ռսկի կեանքով.
Մինչդեռ լեռնային բնութիւնն հըպարտ
Մեզ կը փայփայէր խանդաղատանքով:
Ե՛հ, թող չըմոռնամ այն օրերն անդարձ,
Երբ պատանեկան սիրտըս կեանք առած
Բնութեան, սիրու ծոցին մէջ անհուն՝
Գալիք կեանքի մը յուսերով զեղուն՝
Կը թափրութէր լանջիս տակ ուռած.
Երբ գործ տեսնելու անյագուրդ ըղձէս
Բիւր նըպատակներ կըստեղծէի ես.
Երբ այս յոյզերուս բովին մէջ զըտւած՝
Սոսկալի անէծք կու տալի իմ գէմ,
Սուրբ իդէալըս թէ երբէք դաւեմ:

Լ.Ե.

Ե՛հ, այդ օրերը շատ արագ անցան
Ժիր, պատանեկան կեանքիս վըրայէն.
Խնչպէս ամպէրու մէջէն ցիրուցան
Վ'անցնի ասուպը գէմքիդ ժըպտալէն:
Միմիայն յուշեր քաղցըր ու քընքուշ
Կըրծքիս խորերը ծածկած եմ ըզգոյշ.
Ճիշտ այսպէս տըղան կը պահէ իր քով
Սիրուհու ընծան անհուն գըգւանքով:
Ուր է Փեղարդը իր լեռներուն հետ
Եւ ուր իմ արդի անկիւնս անկենդան.
Բայց միշտ, երբ գըրչէս յանգերը խոյս տան
Ու խոնջ հայեացքա՝ կարօտով յաւէտ՝
Արդի հարևան լեռներուն ընկնի,
Ես ձեզ կը խորհիմ, լեռներ հայրենի...

Լ.Զ.

Վալրկեանի մը պէս, անցած էր արդէն
Երկու շաբաթւան միջոցը սիրուն:
Եւ վըճութեցաւ, որ երկու օրէն
Տանք հըրաժեշտնիս այդ պերճ լեռներուն:
Մեկնելու վըրալ ես չէի խորհեր,
Ուրիշ նոր հարց մը միտքըս կ'օրօրէր,
Աղջիկն ալ, ինձ պէս, կը ծըծէր արդեօք
Այս հեշտութիւնը, ալս արբունքն անհոգ:
Ժըպիտն էր գիւթիչ, բայց միշտ անժափանց.
Աչքերն ալ մութ-մութ, վար քաշող ու խոր

Խնչպէս անյատակ անդունդն ահաւոր,
Ուր միայն խելքըդ կը դառնայ անսանձ:
Եւ այս անորոշ ծըֆծըփումս ու յոյտ
Ա՛ւ կը հըրահրէր կըրակը հոգուս:
ԼՅ.

Չէ. չէի կարող հանդուրժել բնաւ,
Որ սէզ լեռնորդին մընար անտարբեր.
Պահանջոտ էի, գուցէ անիրաւ,
Բայց հըպարտ հոգիս մերժում չէր տաներ.
Ի՞նչ. երգում կ'ուտեմ, որ այդ աղջըկան
Քունը խըռովող ես էի միայն.
Բայց այդ հերիք չէր. և պատրաստ էի
Կեանքիս օրերէն փունջ մը փետտէի,
Միայն անպատճառ խըլէի բերնէն,
Թէ իր միամիտ, անբիծ, կոյս սըրտին
Իմ նայւածքներս յուգեր կ'ազդէին՝
Յոյզեր անծանօթ՝ որ կեանք կը բերեն,
Թէ երբ ծունկ ծունկի մենակ մընալինք՝
Անճառ հեշտանք մը, դող մը կ'զգար ինք...

ԼՅ.

....Վերջին օրն էր այն, վերջին իրիկուն.
Աղքիւրին վըրալ ժալուի մը յենած՝
Նըստեր էի ես տըրտում ու նըկուն
Մասիսի խօսուն ակնարկին դիմաց:
Մօր գիրկը վազող գունդը ոսկեհեր
Իր մարող լուսի ցոլքերով երեր

Կը թափէր գոհար, մարգարիտ անգին,
Մասիսի ծերուկ, ալեզարդ գանգին:
Արևմուտքն ամբողջ արիւն էր կըտրած,
Ուր կը լողալին դեղնորակ բոցեր.
Յոզնած արևե դէմքը կը գոցէր.
Ես կը գիտէի մըտացէր, կոտրած
Բնութեան պայծառ երանգներն այն պերճ,
Որ աչքերուս դէմ կը փոխւէր անվերջ:
ԼԹ.

Յանկարծ մօտիկէն շըրշիւն մը թեթե,
Զըգիտեմ ինչու կը յուզւի հոգիս.
Աշխուժ շարժումով կը դառնամ ետեւ
Ու հեշտ ժըպիտ մը կը ծըլի դէմքիս:
Ճանչցած էի ես քայլերը կոյսին.
Նա աղբիւր կու գար հին կուժ մը ուսին:
Կ'ըսպասէի ես անձկութեամբ անհուն...
Նա լեցուց կուժը, և ապա խոհուն
Կըոթընցուց զգուշ լեզ կապած քարին,
Ու, այծեամի պէս, ճարպիկ ու արագ
Դէպի այն ժայռը նետւեցաւ շիտակ,
Ուր նըստած էի յուզւած ու լըռին:
Եւ հըրապուրիչ, անմեղ նազանքով
Ժըպտեցաւ դէմքիս, նըստեցաւ իմ քով:
Ի.

Կամաց մը վրաս ծըռելով ուսէս՝
Բայց մոռցած գիրքըս ըսկսաւ թերթել,

Կացող ուռենու թարմ սստերուն պէս՝
Գիրկը թափեցաւ վարսերը թել-թել:
Աչքերուս դիմաց կ'եռար կենսաբոյր
Կէս մը ըսքօղւած կուրծքը ձիւնաթոլը.
Մենք կը խօսէինք. բայց ինչ՝ չըգիտեմ.
Ե՛հ, ինչ կը խօսին անվերջ, դէմ առ դէմ
Զոյգ աղբիւրները անուշ կարկաչով.
Միայն կ'ըզգայի, որ շունչըս նորէն
Ետ կու գար կոյսի հըրավառ այտէն
Ու շըրթունքները կ'այրէր իր բոցով...
Չըգիտեմ ի՞նչպէս՝ յանկարծ ծըռեցայ
Տենդոս շըրթունքով այտին յարեցայ...
ԽԱ.

Նա ցըցըւեցաւ, և ուրիշ ոչինչ.
Փայլակի մը պէս դէմքին վըրայէն
Սահեր անցեր էր համբոյրըս կիզիչ.
Երացած էր նա ալդ ջերմ հըպումէն:
Իսկ ես խելայեղ, գինովցած խսպառ,
Բորբոքւած ներքին բոցէս անըսպառ,
Ուզեցի կոյսը շըզթայեմ ամուր
Զոյգ բազուկներուս շըզթայովը կուռ.
Բայց նա դիւրաթեք, ճըկուն, օձի պէս,
Թեւերուս մէջէն դուրս սողաց յանկարծ.
Կէս մը բարկացայտ, կէս մը սիրածարծ
Թախծոս հայեցք մը սահեցուց դէմքէս՝
Անհետ լինելով ժայռերու ետին.
Ապուշ անձկութեամբ նետւեցայ գետին...

ԽԲ.
....Վըրանի մութը կուրծքըս կը ճընշէր,
Եւ հուր կը շընչէր բարձը այտերուս.
Կ'այրէի. տոկալ ալ կարելի չէր.
Յատկեցի մահճէս ու վըրանէն դնւրս:
Կը շըրջէի հոն քայլերով մոլոր.
Առջերս հօտը փըռւած էր բոլոր.
Իրարու յենած գըլուխնին սիրուն
Քուն կը քաշէին պառկած կամ կանգուն:
Եւ յանկարծ մէկը խորունկ շունչ կ'առնէր՝
Խուլ հառաջանք մը, որ գուրս կը պոռթկար
Վըշտոտ, ճընշըւած կուրծքէ մը տկար:
Հօտի չորս կողմն ալ հըսկալ գամբըրուներ
Միշտ իրենց պարտքին պատրաստ, աչալուրջ՝
Նըստած էին լուռ, միշտ արթուն, միշտ լնւրջ:

ԽԳ.

Հեռուն ձայն չըկայ. հանդարտ, անշըննւնջ...
Հոն մելամաղձոտ պայծառ լուսնին տակ
Սէգ Արագածի գագաթներուն շուրջ
Փողփողուն թագ մը կը ցոլայ լըստակ:
Իսկ նորա չորս դին սիրակէզ լեռներ՝
Կընոջ կամ մարդու առած խոլ ձեւեր,
Հազիւ պահւըտած կէս ըստւերին մէջ՝
Իրարու համբոյր կը բաշխեն անվերջ:
Եւ հովտին թանձըր մըթութեան մէջէն
Բիրտ, անըրջալին դէմքեր ալանդակ՝

Միշտ փոփոխւելով հազար ձևի տակ՝
իրար կը հըրեն, իրար կը քաշեն
Ու նախանձաբեկ ցոյց կուտան իրար
Այս սեղմ գիրկ գըրկի լեռներն անհամար:

ԽԴ.

Կանգ առի պահ մը վլրանի առջին.
Եւ ցընցըւելով լիշեցի յանկարծ
Կոյսի խըռովիչ նայւածքը վերջին,
Որ կարծես ցասկոտ դեռ ինձ էր յառած:
Եւ ըզգացի որ դեռ մանուկ էի.
Մինչ գիտէք ով էր կոյսին արժանի.
Ոչ, ինձ պէս, անզօր, երազուն տրզայ,
Այլ լեռնցի մը, ուրկէ կը դողայ,
Լեռներու երէն, արջը խոր ձորէն,
Որ կէս գիշերին ցըգըլուկի զինւած
Հովի պէս թեթև նըժոյգը սանձած
Կու գա՛ սիրուհին կ'առնէ վլրանէն
Ու կըրծքին սեղմած կը տանի հեռուն.
Եւ մարդոց աչքին իր կինն է առտուն:

ԽԵ.

Այդ ըստորնութեան ըզգացումն ահեղ
Ըսկըսաւ սիրտըս որդի պէս կըրծել.
Ե՛հ, չընչին մարդու տեղը չէր այնտեղ,
Հնա ուժ, գործ պէտք էր, և ոչ երազել:
Սակայն մերթ ալ ինձ այնպէս կը թըւէր,
Թէ այդ նայւածքը սէրն էր կարեվէր.

Այդպէս կը նալի եղնիկն անկասկած
Որսորդի նետէն վիրաւոր ընկած:
Այդ նայւածքը լուռ, կարծես, կ'աղաչէր,
Որ չըխաղալի իր հետ այդ քընքուշ,
Այլ վլրտանգաւոր կատակն անըգգուշ.
Եւ արդեօք իրաւ այդ կատակ մը չէր.
Յօվի կատակ մը վարդի վառ կըրծքին,
Որ շուտ կը ցընդի արեւածագին:

ԽԶ.

Այդ հայեացքը, ոհ, ինձմէ գութ կ'ուզէր.
Գըմթալ անդորը իր անհոգ կեանքին
Ու չըներշընչել ապարդիւն լոյզեր,
Որոնք ծաղկէ գուրկ լոկ փուշ կը ծըլին:
Եւ ես խըզճահար այդ հայեացքին դէմ
Կը փըռւիմ գետին՝ հողը կը դիտեմ:
Լալու փափագ մը մէկէն ինձ կու գայ.
Ու սիրտըս կըրծող կըսկիծ մը կ'ըզգայ.
Առատ արցունքը կը լորդէ աչքէս.
Չըղերս ալ թուլնալ կ'ըսկըսին քիշ-քիչ.
Մեղմիկ, անխոռով նիրհ մը ամոքիչ
Կուգայ կը կախւի թաց թերթերունքէս.
Եւ խոր կը նընջեմ ցօղով արցունքով
Թընջած խոտին մէջ՝ ոչխարներուն քով:

ԽԵ.

Անուշ, գեղգեղուն ձայն մը սըրինգի
Խայթեց ականջըս և ես արթընցայ.

Հովը երեսըս շոյեց մեղմակի՝
Ընդոստ շարժումով ելալ նըստեցայ:
Լուսինը արդէն անհետ էր եղեր.
ծերմակ, կապտագոյն նուրբ ժապաւէններ
Զիգ նեղ շերտերով փըռւած էր երկար,
Ուր լուսի առջի ցոլքը կ'երերար:
Հովիւր ելած՝ սըրինքը բերնին
Արօտ կը քըշէր հօտը արթընցած,
Ուր կը խըլլըտէր ու կամաց կամաց
Սուր մայիւններով կեանք կու տար օդին:
Հեռուն կը լըսւէր խուլ ձայն մը կերկեր.
Լուսը բացւելու արդէն մօտիկ էր:

ԽՌ.

Շուտ ընկերներս ալ ցատկեցին ոտքի.
Ամեն բան կապած արդէն պատրաստ էր.
Արեւ չելած մեկնէինք պիտի
Քաղցրաբոյր օդ մը լեռը կը պատէր:
Հապճէպ հըրաժեշտ տըփինք սըրտայոյզ
Ալդ քաջ լեռընցի հիւրընկալներնուս.
Եւ վերջին հեղ մը, երբ ես երերուն
Նախցայ կոյսի դիւթիչ աչքերուն՝
Մեր հայեացքները իրարու զարկին.
Օ՛հ, ի՞նչ անուշ էր ու ինչպէս յուզիչ
Ալդ ջերմ ակնարկը, ալդ ժպիտը ջինչ.
Կարծես կը գըգւէր, կ'ըսէր ինձ մէկին.
«Մոռցիր անցածը. հաշտըւենք, եղանիր.
Քաժնըւենք սիրով ու լիշենք իրար:»

ԽԹ.

Ու բաժնըւեցանք. նա կանգնած էր լուռ:
Արահետը ձախ ծըռւեցաւ յանկարծ.
Վերջին նախւածքը մը նետեցի տըխուր
Եւ աղջիկն աչքէս կորուսի անդարձ:
Սուր խոշանգանք մը կ'ըզգայի ներսէս.
Ալ կասկած չըկար սիրած էի ես:
Բայց հազիւ հըպած ալդ սուրբ փորձութեան,
Արդ կ'անջատւէի, այն ալ յաւիտեան:
Իսկ այդ անջատման լեզի բաժակէն
Դուք ձեր կեանքին մէջ ըմպած էք երբէք.
Հեռացած էք դուք ծանը՛ր, սըրտաբէկ
Այն սիրուն, կանանչ, գողտրիկ բըլլակէն,
Ուրկէ մ է կ ը լուռ կը հետևի ձեզ
Եւ երբ ձեր սիրտը կը պայմի կարծես...

Ծ.

Է՛հ, քանի՛ տարի անցած է հիմայ
Ալդ անհոգ կեանքիս երազ օրերէն.
Եւ որքան հեռու կ'ապրեմ ակամայ
Իմ սըրտիս մօտիկ չըքնաղ վայրերէն:
Բայց գիշերները նեղ սենեակիս մէջ՝
Երկար յոգնելիս կամ ձանձրովթէս վերջ՝
Յաճախ կ'երազեմ Գեղարդի օպան
Կը լիշեմ հատ հատ ամեն չընչին բան.
Ու աչքերուս դէմ կը ծընի պայծառ
Լեռան աղջըկան պատկերն անարատ,

Իմ անքիծ սըրտիս լոլեցն այն առատ
Եւ վայրի սիրուս բէրկրանքը անձառ...
Ե՛հ, քաղցըր վայրեր, վայրկեաններ անգին
Իմ պատանեկան անբրջոտ կեանքին...

1892 Եւ կետրւար

1144

W

Գիւն է 10 ԿՈՊ.

2013

19991

